

մտիկ ընելը մնաս մը չունի . բայց հարկ եղած ատենը ալ աղէկ է մտիկ չընել անոնց , քան թէ փոխադրական հիւանդութեանց ատեն տղուն կեանքը վտանգի մէջ դնել :

Ը . Պարոտասի նիւթը Ինչպէս կրնայ պահուիլ :

Ըստ բանիս համար շատ կերպեր կան , բայց ամէնէն աղէկն է՝ երկու հատ քառակուսի կէս բթաչափ ապակիներու մէջտեղը դնել , և ապակիները մոմով իրարու կպցնել . ասով օդ չառներ , ու անապական կրմնայ , վրայէն առնելն ալ գիւրին կրլլայ :

Թ . Երբո՞ւ անգամ պարոտասի ընելը հարկաւոր է :

Ըմենեկին հարկաւոր չէ . վասն զի տղայ մը մէյմը պատուաստուելէն ետև ծաղկէն ազատ կրլլայ միշտ . բայց որովհետև երբեմն դիպուածով կը պատահի որ նորէն ծաղիկ հանէ մէկը , անոր համար երկրորդ անգամ պատուաստելն ալ մնաս մը չընէր :

Ժ . Պարոտասիը եր ոյժը կրնայ կորսնցնել :

Ըստ տարակոյսն ալ առջինին պէս անհիմն է , վասն զի պատուաստը ոչ երբեք իր ոյժը կը կորսնցնէ : Թէ որ քանի մը հոգի եղեր են որ առաջուց պատուաստուած ըլլալով ետքը նորէն ծաղկէ բռնուեր են , ասիկայ դիպուած է , որ հազիւ երբեք կը պատահի , ու պատճառը յայտնի չէ :

ԺԱ . Պարոտասիէն երբեւե՞րդ պալարներուն՝ շաքիւսի ըլլալէն պարոտասիին ոյժը կորսնցնայ կամ կը պահուի լի չէ :

Ըմենեկին տարբերութիւն մը չընէր . և ըստ ինքեան պատուաստելու ատեն հերիք կը սեպուի նաև մէկ ծակ մը միայն բանալը , որով միայն մէկ պալար կելլէ . երկու իրեք հատ բանալ տալը՝ ապահովութեան համար է : Սմանց եղած է որ պատուաստելէն ետև՝ բռնելուն նշանը դրսէն

չէ երեցած , ու ազատ մնացեր են . կրնայ ըլլալ որ անիկայ բաւական եղած է . բայց նորէն ընելը աւելի ապահով է :


Ինչուան հիմա եւրոպացւոց մէջ ալ շատը աս նախապաշարմունքը ունին թէ ծաղիկը պէտք է որ ամէն մարդ հանէ , և հանողը ուրիշ հիւանդութիւններէ ազատ կրմնայ . բայց աս կարծիքին ծռութիւնը խիստ յայտնի է : Ինչհակառակն քանի քանի տղաք ծաղիկէն ետքը ոչ երբեք խաւսեր են ուրիշ հիւանդութիւններէ . որ կարելի է թէ պատուաստուած ըլլային նէ՝ անոնցմէ ալ ազատ կրմնային . թող ծաղկէն առաջ եկած տեսակ տեսակ հիւանդութիւնները և ուրիշ մնասները :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՆԻԱՐՏԱԳՐՈՒԹԻՒՆ

Փամպուգ գալէսի :

Փոքր Ըսիային՝ իրեք կողմը միջերկրականն ու Սև ծովը բռնած են , և արևելքէն Տօրոս լեռներով կը բաժնուի հայաստանէն ու պարսկաստանէն : Ըստ երկիրս պատմութեանց մէջ խիստ անուանի ու սուրբ գրոց մէջ շատ տեղ յիշուած է . վասն զի առաջելոց շատը նախ հոս քարոզեր են , և Նայտնութեան գրքին մէջ յիշուած եօթը քաղաքները և եկեղեցիները հոն են : Ինչուան հիմա ալ հին ու մեծագործ շինուածքներու աւերակներով ծածկուած է աս երկիրը , և գրեթէ անծանօթ մնացեր է հիմակուան աշխարհագիրներուն : Ըստնց մէջ գրեթէ առջինը եղաւ Թէքսիէ՝ անունով գաղղիացին , որ իր տէրութեան հրամանովն ու ծախքովը աս ետքի տարիներս գնաց փոքր



Փամպուգ գալէսի :

Լսիա քալէց, ու շատ նոր նոր տեղեկութիւններ գտաւ . աս տարի մէկ նաւ մը բեռցուց Լսիեսոսի տաճարին աւերակներուն մեծամեծ կտորներէն ու Վաղղիա տարաւ, և հիմա հետ զհետէ փառաւոր տպագրութիւն բոլոր իր քալած երկիրներուն ստորագրութիւնն ալ սկսաւ հանել : Փոքր Լսիային հռչակաւոր քաղաքներէն մէկն ալ Հերապոլիս ըսուածն էր . ասոր աւերակները հիմա | առդիկէ կամ | ատիք ըսուած քաղաքին քովերը կիսնան, ու խիստ անուանի են Փամպուգ գալէսի անուանով ջրվէժին համար՝ ո.

րուն պատկերը հոս կրդնենք | ապորտ՝ անուանով երևելի ճանապարհորդին գրքէն հանած :

Փոքր Լսիային արևմտեան կողմերը, ինչպէս որ յայտնի է, բոլոր տաք ջրերու աղբիւրներով լեցուն են, ու կը հասնին ինչուան Պրուսա . ան կողմի գետերն ալ կրային նիւթ՝ շատ կրքերէն, անոր համար շատին ջուրն ալ չխմուիր : Հին ատենէն ՚ի վեր տեսեր ու դիտեր են որ Սէանդր գետին ուռոգած տեղուանքը բոլոր հրա-

1 Léon de Laborde.

2 Բիբլիէի հարդէ :

բուխներու և հանքային ջրերու տեղուանք են . ասկէ առաջ կուգան անհամար տաք կամ պաղ աղբիւրներն որ գետնի տակ երկար ատեն քալելէն ետքը յանկարծ տեղէ մը դուրս կրբխին ու լեռներէն վար կըվազեն , կամ դաշտերու մէջ վեր կընետուին : Հերապոլսոյ տաք ջրերէն ձևացած է ան կարգէ դուրս տեսարանը՝ որ կարծես թէ յանկարծակի քարացած կամ սառած ու լեռներէն վար կախուած ջուր է , կամ թէ իրաւցընէ ահագին բերդ մըն է՝ վրան բամպակ պատած , ինչպէս տաճկերէն անուանն ալ դրեր են : Հին պատմիչները կըսեն թէ անանկ շուտով ու դիւրաւ կըքարանայ ջուրը աս տեղս , որ երբոր այգիներն ու պարտէզները աս ջուրը վազցընեն , անցած տեղուանքը մէյմէկ քարէ պատ կըդառնան : Աստուծոյ տեսարանին առջև եկած ատենը՝ իրաւունք ունի որ և իցէ ճանապարհորդ զարմացած մնալու , և գիտուն ճանապարհորդը պատճառն ալ գիտնալով՝ աւելի համ կառնէ ու կըզմայլի : Ասն զի շատ տեղ հանքային տաք ջրերու աղբիւրներ կըգտնուին , որ գետնէն դուրս ելլելով երբոր կըպաղին , իրենց մէջէն ածխային կազը կըցընդի , ու կրային մասունքը ածուխէն բաժնուելով ջրին տակը կընստին , ու քարացած դիրտը՝ օրէ օր դիզուելով՝ քանի կերթայ կըթանձրանայ . անով հարիւրաւոր տարիներէն ետքը մեծամեծ քարաժայռեր ալ կընայ ձևացընել . ջուրը կամաց կամաց իր ընթացքը կըփոխէ , ու առջինին քովը ուրիշ ձևով քարացմունք մըն ալ կըկանգնէ : Ահա աս կերպով ձևացած է նաև Փամպուզ գալէսին : Եռան վերի ծայրը դաշտի պէս տափակ է , և լիճ մը կայ վրան՝ որ այլևայլ կողմերէն առուներ կարծրկէ . ասոնք ան քարացած ջրերուն վրայէն վար վազելու ատեն այնպիսի կերպով մը կըթրջեն զանոնք որ հալելու վրայ եղած ձիւ-

նին տեսքը կառնեն : Իսկ քարը կակուղ ու ծակծակ է , ոչ համ ունի՝ ոչ հոտ . և ջուրը թէպէտ և տաք է , բայց արտերը ջրոտելու կուգայ :

ՕԳՏԱԿԱՐ ԳԻՏԵԼԻՒՔ

Վաղղիայոց նոր չափերուն վրայ :

Արև իցէ գիտութեանց և արհեստից և վաճառականութեան համար շատ օգտակար ու շատ փափաքելի բան եղած է միշտ գրամներուն , չափերուն ու կշիռներուն միակերպութիւնը . այնպէս որ ոչ միայն մէկ տերութիւն մը կամ երկիր մը , հապանաւ ամէն ազգ ու տերութիւններ մէկ չափ՝ մէկ կշիռք ու մէկ արժէք ունեցող ստակներ բանեցընեն : Հին ատենի հռովմայեցիք ալ ճանչցեր էին աս բանին հարկաւորութիւն ու օգտակարութիւնը . որովհետեւ ասով ոչ միայն առուտուրի մէջ մեծ դիւրութիւն ու արդարութիւն կըլլայ , այլ և գիտութեանց ու արհեստից վերաբերեալ գրուածքներուն մէջէն կըվերցուի ան մեծ շփոթութիւնն որ չափերուն և կշիռներուն այլևայլութենէն առաջ կուգայ :

Արնանք համարձակ ըսել , թէ գաղղիացիք իրենց մեծ խուովութեան ժամանակը (1790ին) աղէկ բան մը ըրին նէ՝ աս չափուց և կշռոց և դըրամոց միակերպութիւնն է . և աս միակերպութիւնը մասնաւոր աս կատարելութիւնս ունի , որ խիստ պարզ ու դիւրին է . անոր համար 1837ին նոր հրաման հանեց գաղղիացւոց հիմակուան թագաւորը որ 1840էն ետքը բոլոր հին չափերն ու կշիռները վերցուին ու անոնց տեղը նորերը բանեցուին Վաղղիային մէջ . թէպէտ և անկէ առաջ ալ ոչ միայն շատ գաղղիացիք , հապանաւ ուրիշ երրուպացի գիտուններ իրենց գրուածքներուն մէջ աս նոր ոճը կըբանեցընէին :

1 Տօրեա , Բիւֆ :